Ն. 4111 1879, ՅՈՒԼԻՍ 16, ԲԱԶԱՐ ԻՐԹԷՍԻ ԱԼԱՖՐԱՆԿԱ ՅՈՒԼԻՍ 28 1879, ՅՈՒԼԻՍ 16, ԲԱԶԱՐ ԻՐԹԷՍԻ Ն. 4111

ԳԻՆԸ

Իսթանպոլ իշին
Պիր սէնէ, 10 մէճիտ
Ալթը այ, 5 »
Իւչ այ, 2 1/2 »

Թաշրաւլար իշին
Պիր սէնէ, 12 մէճիտ
Ալթը այ, 6 »
Իւչ այ, 3 »

Բոսթա իւճրէթի պիզէ այիտ տիր։

Պիր նիւսխէ 1 ղր. մէճիտ

Մասնաշտակի Էջիֆեար

ՄԻԻՆԱՏԻԻ ԷՐՃԻԵԱՍ

1296 ՇԱՊԱՆ 9 — 1295 ԹԷՄՈՒԶ 11

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իշին սաթը 3 ղր։ Իքինճի տէֆա 2 ղր։ Իւչունճի տէֆա 1 ղր։

Իլան սըրասընա գոնուլմա-կան իլանաթ ու իխթարաթքն սաթը 5 ղր։ Մէքթուպլար Կ. Յ. Փանոսեան խանի Նաղլեան։

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնիշէնպիհ-պազարընտա Իրսի խանընտա Ն. 41։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Սթինա, 26 յուլիս

Մէճլիսի վիւքէլա բէյիսի միւսիւ Պուամանտուրօս, հէյեէթը վիւքէլանըն խութիֆասը վէ իպգասը սէպէպլէրինի տիւն մէճլիսը մէպուսանէ պէեան իթմիշ տիր։

Մայիսէ նազարը միւսիւ Տէլիեանի, պիրիսի, 60 միլեոն ֆրանգլըգ խութիդրազ հագգընտա օլան գանոն լայիհասընըն պիր մատտէսինի թատիլէ, վէ պիւտճէտէ կէօսթէրիլէն իհթիեաճաթ իշին 6 միլեոն ֆրանգըն սարֆը զըմնընտա հիւքիւմէթէ մէզունիլէթ իթասընա, վէ տիկերի իսէ, 1824 վէ 25 խութիզրազլարընըն սուրէթը թէտիեսի հագգընտա օլան գանոն լայիհասընը թատիլէ տայիր օլարագ իքի գանոն լայիհասը թագտիմ էյլէմիշ տիր։

Ուզուն վէ շիտէթլի նութզլար իրատընտան սոնրա մուխալիֆին ըուէսասը, հիւքիւմէթ թարաֆընտան թագտիմ օլունան գանոն լայիհալարընըն միւզաքէրէսինէ կիրիշիլմէզտէն էվվէլ, իթիմատ վէ էմնիեէթ բէյի ի թասընա սէպէպլիեէթ վիրմիշ օլտուգլարընտան, միւսիւ Պուամանտուրօս, մէճլիսի մէպուսանընը թաթիլինէ տայիր պիր իրատէյի գրալի օգուտմուշ տուր։

Ճէզայիր, 26 յուլիս

Վալինին պիր գարարնամէսի, մուսխարէն գրեամ իթմիշ օլան արապ գապիլէրի արազիսինի թահթը սէքէսթրօեա վաղ իլէ, պուն լարա 333 պին ֆրանգ հարպ թաղմինաթը թարհ վէ թէվզի իտիեօր։

Լօնտրա, 26 յուլիս

Գահիրէտէն Տէյլի Նիուզ զազէթասընա չէքիլէն պիր թէլէկրաֆնամէէ կէօրէ, Շէ իֆ փաշա հագրէթլէրիրիսը, հէյհէրը ալ-փէնէեէրինէ Մըտիվի լահըգ հագրէթլէրինին թահթը բիասէթինտէ օլարագ պիր եէնի հէյեէթ թէշէքքիւլ իտէէկինէ, վէ Իսմայիլ փաշա հագրէթլէրինին, մալիեէ, վէ Եէքէն փաշա հագրէթլէրինին խորիհիեէ նազարը սըֆթաթըյա մէզքիւր հէյեէթտէ պուլունաճագլարընընա տայիր պիր շահա տէվէրան իթմէքտէ իմիշ։

Բարիս, 26 յուլիս

Գարատէնիզտէն, վէ Ռուսիանընը սայիր ի մանյարընտան Ֆրանսա լիմանլարընա կէլէճէք սէֆիրին հագգընտա վաղ օլունան գարանթինա ուսուլի պու տէֆա լաղվ օլընմըշ տուր։

Բարիս, 27 յուլիս

Գօնարարթիսթլէրին բէսմի զազէթասը օլան Օրտր զազէթասը բրէնս ժէրմ Նարօլէօնըն, իմբէրաթօր Ֆամիլեասընընն վէ իմբէրաթօրլուղու իգհար իտէնլէրին բէյիսի օլտուգլունու պիլտիրիեօր։

Մատրիտ, 27 յուլիս

Պու կիւն գրալ հագրէթլէրի կէզինտիյի սըրատա, իխթիեար պիր դատըն, գրալը միւշարիէյհէ պիր թաշ աթտը։ Մէրգումէ դատընընն տիվանէ օլտուգլու անլաշըլտը։

ԱՆԳԼԻԱ ԵՎՕՐԹՐ

Գիւքրէշ, 26 յուլիս

Եէհուտիլէր մէսէլէսի հագգընտա Ռումանիանընն հէր թարաֆընտա հէեէճան մէվճուտ տըր։

Սէհուտիլէրին, Ռումանիա թէպիլէթի հագգընտաքի պէնտին իճրաասընը արզու իտէն պիր խայլի մէպուսան, միւնթէխիպլէրի թարաֆընտան մէքթուպլար ալարագ, պու մէքթուպլարա, մէզքիւր արզուլէրինտէն տօլաեը թահգիր վէ թազիր իտիմիշլէր տիր։ Հաթթա պազըլարընտա թէհտիտաթ տախի եազըլմըշ իմիշ։

Բրէնս Շարլը, Եէհուտիլէր մէսէլէսինի, էյրօբանընն արզուսընա մընթազլը հալ իթմէք իսթէր իսէ տէ, տախիլի մէմլէքէտէ թէտաֆի իթմէքտէ պուլունտուղու միւշքիլաթ ի զերինէ, Եէհուտիլէրին թէտրիճէն իճրայի թազիեէթի հագգընտա էյրօբա տէվլէթլէրինին միւսաատէսինէ մազհար օլաճաղընը իթիդատ իթմէքտէ տիր։

Լօնտրա, 26 յուլիս

Լօնտրատաքի Եունան գոմիթէսինէ վարիտ օլան պիր թէլէկրաֆնամէ, էրիր էհալիսինէ միւրէքքէպ պիր հէյեէթը մէպուսէնին, Բարիս վէ Լօնտրանա միւթէվէճճիհէն օրատան հարէքէթ իթիֆքլէրինի մէզքիւր գոմիթէէ խաղէր վիրիեօր։

Գահիրէ, 26 յուլիս

Մըսրընը եէնի հէյեէթը վիւքէլասընընը խութիֆասընա ալէլ ումում ինթիզար օլունուեօր։

Գիւքրէշ, 26 յուլիս

Պուլղարիսթան իմարէթի, մուհարեպէ իւզերինէ, Թունա սահիլինտէ խութիհսալ իթտիլի դայէսի էրգասի միւսթահքէմէնին հէտմի իշին 130 պին ֆրանգ թախսիս իթմիշ տիր։

ԹԷՎՖԻՀԱԹ

Խաղինէյի խասասի շահանէ նազընը Հասան Ֆէհմի էֆէնտի հագրէթլէրինէ բիւթպէյի ուլէա սընըֆը էվվէլի թէվֆիհ պույրուլմուշ տուր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Ճիւմաա կիճէսի, սաաթ պիր գարարլարընտա, վիւքէլայի ֆիխամ հազարաթը, մանպէյնի հիւմաեունտա պիլ իճթիմա, թահթը բիեասէթի հագրէթի Բատիշահիտէ պիր մէճլիսի ֆէվգէլատէ ադա օլունարագ, սաաթ տէօրթ պուչուղա գատար պէր տէվամ օլմուշ, վէ ֆէրտասը ճիմաա իրթէսի կիւնիւ, Պապը Ա-լիտէ մէճլիսի վիւքէլա ադա խիտիկի միսիլու օ կիւնի ադշամընը տախի եինէ մապէյնի հիւմաեունտա, թահթը բիեասէթի հագրէթի Բատիշահիտէ, պիր մէճլիս ինիգատ իթմիշ, վէ սապահլաեընն սաաթ տօգուզա գատար իմթիտատ իտիպ, պու մէճլիստէ սաարազամ հագրէթլէրի տախի հազընը պուլունմուշ տուր։

Տիւնքի կիւն Պապը Սլիտէ ինիգատ իտէն մէճլիսի մախսուսէ, եինէ ճէվտէթ բաշա հագրէթլէրի բիեասէթ պուեուրուպ, սատրազամ հագրէթլէրինին Պապը Սլիեէ կէլէմէմէլէրինէ նազարէն, նամիզաճլըգլարընընն հալէա պէրթարաֆ օլմամընը օլմասընա համ իտիլիեօր։

—Մալիյէ նազընը Զիւհտի էֆէնտի հագրէթլէրինէ, պիրինճի բիւթպէտէն պիր գըթա Սէֆիտի Նիշանը իհսան պույրուլմուշ տուր։

—Խարիճիեէ նազընը Գարաթօտորի բաշա հագրէթլէրի, տիւնքի կիւն սատրազամ հագրէթլէրինէ մախսուս վաքօր բէյ, Թարապատեա ազիմէթ, վէ Ֆրանսա վէ Ինկիլթէրրա սէֆիրլէրիյլէ միւլազաթ իթտիքտէն սոնրա, ավտէթ իթմիշլէր, վէ Պապը Սլիտէ միւնագշա մէճլիսի մախսուսէ տախիլ օլմուշլար տըր։ Պու միւլազաթըն եինէ Ամբարը մէսէլէսինէ միթէալիգ պազը թէպիրաթ իշին օլտուղու մէրվի տիր։

—Հիրիտ վալիսի Ֆօթիասիս բաշա հագրէթլէրի, Հանիտա ավտէթինտէ, ճանիպը Պապը Սլիտէն համիլ օլտուղու ֆէրմանը նէշր իթմիշ տիր։

—Հիւքիւմէթի Մըսրիեէ թարաֆընտան սալթանաթը Եէնիյյէեէ վէրկի պազըյէսի օրան 135 պին լիրանընն տէօրթ թագսիթ իւզրէ թէէտիեէ օլունաճաղը իսկէնտէրիեէտէն եազըլմըշ տըր։

—Պէճիգա զապիթանընտան պիրի, Պէյճիգա իւնիֆօրմասըյա էվվէլի կիւն Պապը Ա-լիեէ կէլիպ, Իսլամիյյէթի դապուլ իթմիշ, վէ իսմինի տախի Հասան Սլի թէսմիեէ էյէտիկինի պէեան իթմիշ տիր։

—Իտիրնէտէ թապ ու նէշր օլունան էրտէ զազէթասընտա օգունտուղունա կէօրէ, կէչէն բէնիշէնպիհ կիւնիւ ճէսրը էրքինէ գասապասընտան իքի պուչուք սաաթ մէսաֆէտէ պուլունան Թրնօվա գարիեէսինտէ պիր խանէտէն աթէշ զուհուր իտէրէք, 121 պապ խանէ միւհթերէք օլմուշ տուր։

—Իտիրնէտէ պուլունան մուհաճիրինի Միսուլիմէտէն 4.000 նուֆուս գատար, պու հաֆթա իշինտէ Շարգի Ռումէլիեէ ավտէթ իթմիշ օլտուգ արը, վէ մագամը վիլայեթտէն հէր պիրիսինէ պիր այլըգ մէտարը թէայեիւշ օլունաճագ պիր մըգտար ազչէ վերիլմէքտէ օլտուղու, վէ եիկիրմի կիւնէ գատար Իտիրնէտ մուհաճիր գալմաեաճաղը օրատան եազըլեօր։

—Ճիւմաա իրթէսի կիւնիւ, ազշամ իւզէրի Պէպէքտէն պայլաերպ, Էնի-ահալէ կիտէն սոն վաքօր միւշթերիլերինտէն Ռումելի հիսարը, Պօեահը քէօյ, Ա իրկէօն, Եէնիքէօյ, Թարապեա, վէ չիմտիեէ գատար վուգուլի կէօրիւլմէտի հալտէ, օ ազշամ Իիյիւքտէրէ սախի տախլի օլուպ, Եէնի-ահալիեէ չըգան եօլճուլարընը էքսէրիսի իճրէթ վիրմէմիշլէր տիր։

Պու սապահ Գատը քէօյ իսկէլէսինտէ տախի մուարազա զուհուր իտէրէք, էհալի օրանընը իքի նէֆէր մէմուրլարընը ֆէնա սուրէթտէ տէօյմիշլէր վէ իշլերինտէն չօղու պիլթսիզ վաքօրա պինիպ, բ ս վ ըմէքսի լին քէօրիեէ չըգմըշլար տըր։

— ապէյնի հիւմաեունտա ինիգատ իտիպ, մէմուրիյնի չէրիա հագգընտաքի նիզամաթ վէ ուսուլուն թէտգիգիյլէ իշթիղալ իյէմիշ օլան էնճիմէնի իլէմ՝ալի քիրամ, վազիֆէյի մէմուրիյյէթինի թէքմիլ իթմիշ, վէ օլ պապտէ Թանի՝ Ի՝ վէ ազայի քիրամ Թարաֆընտան թաստիգ օլունան մազպաթա ճումաա իրթէսի կիւնիւ, հուզուրը հագրէթի Բատիշահիեէ թագտիմ օլունմուշ տուր։

—Կէչէն ճումաա կիւնիւ, սելամլըգ ըէսմի ալիսինտէն սոնրա, Նամըգ բաշա հագրէթլէրի, հուզուրը հագրէթի Բատիշահիեէ ճէլպ իլէ, հազգալարընտա իթիֆաթը մախսուսու հագրէթի Բատիշահի շայեան պույրուլտուղու կիպի, պիր գըթա տախի մուրրասա Մէճլիսի նիշանը զիյշանը իհսան պույրուլմուշ տուր։

—Ս էմալիքի շահանէնին եէնիտէն վիլաեէթլէրէ, վէ վիլաեէթլէրին մունթազամէն խարբէսի իշին, իճազը գատար միւթէսարրըֆլըգլարա թագսիմինէ մէմուր թարապլուսու Ղարպ վալիսի Իզզէթ բաշա հագրէթլէրինին թահթը բիեասէթլէրինտէ պիր գօմիսիօն թէշքիլ օլունմուշ իտի։ Մէսմուաթա նազարէն, իշ պու գօմիսիօն իքմալը վազիֆէ իլէ, մէմալիքի Սամանիէյի օթուզ իքի վիլաեէթ, վէ վիլաեէթը եիւզ միւթէսարրըֆլըգը թագսիմ, վէ մազպաթասընը թանզիմ իտիպ, Պապը Սլիեէ թագտիմ էյլէմիշ տիր։

—Յագօվատա վուգու պուլան միւգաթէլեէ տայիր ըէսմի մալիւմաթ եօգ իսէ տէ, վարիտ օլան խուսուսի պիր թէլէկրաֆա կէօրէ, օրաեա միւսաֆիրէթէն կէլէն պիր Պօշնաղըն, խըրսըզլար թարաֆընտան էշեասը սիրգաթ օլունմաղլա, միւմաիլէյհ տախի խըրսըզլար իլէ միւշարէքէթի օլտուղունու զանն իթտիկի պիր ատէմի վուրմուշ, վէ օ ատէմին մէնսուպ օլտուղու գասապա իլէ Պօշնաղըն միւսաֆիր պուլունտուղու գասապա էհալիսի արասընտա պու եիւզտէն միւգաթէլէ զուհուր իթմիշ տիր։ Թասապլարը ինիմէրի լաեըգլյա անլաշըլմաեըպ, Խասէն իլէ Գրասնիք գասապլարը օլտուղու թախմին իտիլիեօր։ Սրալարընն ահվալ վէ ատաթընա վուգուֆլարը օլանլարընն բիվաեէթլէրինէ կէօրէ, օրալարտա պիր մահէլլէ միւսաֆիր օլան եօղու, էնանայի բահտէ պիր թասալութա ուղրատըղը հալտէ, խանէ սահիպլէրի օ թասալութու քէնտի նա [illegible] տէրլէր, վէ միւթէսալութլարընն մէնսուպ օլտուգլարը գասապլար էհալիսիյլէ միւգաթէլեէ գալգըշըրլար իմիշ։ Պու մատտէ տախի օ գապիտէն պիր շէյ օլմագ կէրէք տիր։

(Լագըթ)

—Միւսիւ Ֆրէմինին, ագճէլէրին պիրէշթիրիմէսի հագգընտա հիւքիւմէթը սէնիէտէն խութիհսալը իմթիեազ իթտիյի էվվէլքի կիւն եազըլմըշ իտի։ Իշ պու հավատիս թաստիգ օլընմըշ տըր։ Պապը Սլի իլէ միւսիւ Ֆրէմի պէյնինտէ պիր սուրէթը թէսվիէնին էսասը գարարլաշըրըլմըշ տըր։ Մէզքիւր սուրէթը թէսվիեէ ահֆեսաժընճա, Պապը Սլի, ուսուլը հազըրէտէն, վէ եախսա Լաթին մէսքիւքատը թէվֆիտի ուսուլինտէն հանկիսինի ինկ՝ի խապ վէ գապուլ իտէր իսէ, միւսիւ Ֆրէմի օ սուրէթլէ ագճէլէրի պիրէշթիրէճէք տիր։ Թէտարիքեաթընը կէօրմէք իւզրէ միւսիւ Ֆրէմեէ իլէ մահ մէօհլէթ իթա օլընմըշ տըր։ Պապը վէ մէթալիք իլէ, գըթալարընը քիւչիքլիյի հասէպի իլէ սուուպէթի մուճիպ օլան մէճիսէ զուրուշլուգլարը վէ եիկիրմիլիքլերի թէտավիլատէն գալտըրըրլալ, Ինկիլթէրրա վէ Ֆրանսատա թէտավիլ իտէն թուճ սիքկէտէն օն երմի վէ գըրդ բարալըգլար պասըլաճագ տըր։

—Թէպէտտիւլաթ շայեասը, էվվէլքի վիւնքի կիւնլէր տախի պագի իտի։ Զաթը սատրազամինին հալէա մագամարընա կէլմէքտէ օլտուգլարը, պէյնել էհալի շայեանընն թէզեիտինէ սէպէպլիեէթ վիրիեօր։ Էվվէլքի կիւն միւշարիէյհ հագրէթլէրի մագամարընա կիթմէք իւՊրէ, քիւչիք վաքօրլարընընն հագգը օլմասընը էմր իթմիշլէր իսէ տէ, մապէյնի հիւմաեունտան կէօնտէրիմիշ օլան պիր եավէրի դապուլտէն սոնրա, աղիմէթտէն սարֆը նազար իյէմիշ օլտուգլարընա տայիր պիր բիվաեէթ վար իտի։ Հէր հալտէ նէ՝ զազէթալարընն վէրտիքլէրի մալիւմաթ վէ նէ՝ էհալի պէյնինտէքի շայեալար մագրունու սըհհէթ օ լուպ, սըհհէթ իսէ, սատրը միւշարիէյհին բըրօկրամընընն գապուլի խուսուսընտա տահա մուվաֆֆագը յեէթէ նայիլ օլմամալարընտա օլ մագը տըր։ Շու կիւնլէրտէ շու իթրատսըզ հալէ նիհաեէթ վէրիլիր զանընընտաեըզ։

Պաղըլար, սատրը միւշարիէյհին մագամարընա թէշրիֆ իթմէմէսինի, Եունան բոլիթիգասընա աթֆ իտիեօրլար իսէ տէ, հէյեէթի վիւքէլա պու պապտէ միւզաքէրէ ալմէքտէ օլտուղունտան, պունուն օ ճիհէթէ թէպլիւգիւ օլմամասը թարաֆընտա օլանլարընն բէյինի տահա սայիպ կէօրիւրիւզ։ Էյհասըլ մագամը սատարէթին, ինհիրաֆը միզաճտան օլմաեարագ, օն կիւնտէն պէրու աչրգ գալմասընընն, վէ ճէվոէթ բաշա հագրէթլէրինին ատտէ բիեասէթի մէճլիս վէքեալէթինէ մուազզաֆ պուլունմասը հասկպիյլ, հէյեէթի վիւքէլա տախի քէնտիլէրինէ սայիտ ումուր վէ խուսուսա, մէճլիս ինագտինտէն պագամաեըպ, պու սուրէթտէն տէվայիրի ալիեէ մէսպիհինտէ տախի թէէխիրաթ կէօրիւմէսինին շու կիւնլէրտէ մէնէյտի սատարէթ հագդընտա պիր դարարը սէնիյյէնին իթասընը միւսթէլզէմ օլաճաղը իմիտ օլունապիր։

(Ճէրիտէյի Հավատիս)

—Իզմիր էեալէթինտէ չէքիրկէլէրին մահսուլաթա իրաս իթտիքլէրի խասարաթ, իսթիտա զանն օլունանտան զիեատէ օլտուղունու չէհրը մէզքիւրտէն եազըեօրլար։ Չէքիրկէ զուհուր իթմէէն գազարտա մահսուլաթ ֆէյզ ու պէրէքէթ իւզրէ օլուպ, էեալէթին իհթիեաճաթընա քիֆաեէթ իտէէյի զանն օլունուեօր։ Ամֆիոն մահսուլու ֆէյզ ու պէրէքէթ իւզրէ օլմաեըպ, 3700 սանտրգ օլաճաղը, եանի կէչէն սէնէտէն 2300 վէ 1877 սէնէսինտէն 6 պին սանտրգ էքսիք օլաճաղը թախմին օլունուեօր։ Բամուգ մահսուլու տախի չէքիրկէտէն խայլիճէ պոզըլմըշ տըր։ Զէ՝թին եազը հագդընտա ալընան խապէրլեր էյի օլմաեըպ, պու սէնէ, կէչէն սէնէ մահսուլաթընն եարըսը գատար մահսուլ ալընա ճաղը թախմին դըլընըեօր։ Ամյոն վիլաեէթինին պազը մահէլլերինտէ հայվան խասթալըզը հալէա տէվամ իտիպ, պիր չոգ ֆաղը քէյֆիլերին, կէլէճէք դըշ էնասընընտա թարալարընը զէրը իթմէք իչին թէք պիր էօքիւզլերի պուլունմամաեաճագ տըր։

—Մաեէթի փատիշահիտէ պուլունմագ իւզրէ օթուզ գատար թունուսու սիւարի պիհշըր ճէլպ օլունաճաղը կէչէնտէ եազըլմըշ իտի։ Ս էսաաժէ տ՝Ի թէն զաղէթասընընն պէեանընա կէօրէ, Ֆրանսա հիւքիւմէթի իլէ թունուս իմարէթի գարշը կէտիքլերինտէն, պու թասավվուրան ֆէրազաթ օլընմըշ տըր։

—Ճիւմաա իրթէսի կիւնքի նիւսխէ-վիզտէ, խասքէօյ վաքօրունտա իճրէ-ի նագլիեէտէն տօլայը, միւշթերիլէր իլէ մէմուրլար պէյնինտէ պիր մուարազա վուգու պույուրագ, պիր գաչ [illegible] Մուախխարէն ալընան մալիւմաթա սա-զարէն, միւշթերիլեր իլէ վաքօր մէ-մուրլարը միեանընտա վուգու պուլան իչլու մուարազա, Գաղչէ-Գարաուսու գարաղօլունա խապէր վերիլտիկինտէն, մէզքիւր գարաղօլան պիր միւլազիմ՝ի պիր մըգտար ասքէր վուգուտաթ մահէլլինէ կէլիպ, մուարազաեը պէր Թարաֆ իթմէք արզուսընտէ իքէն, էհալի, միւլազիմէ ասքէրէ հիւճում իտիպ, վէ էհալիտէն պիրի, ասքէրին գիրինին էլինտէքի սիլահը ալմագ էֆ-ֆեարընընա իքէն, գազաէն թիւֆէնգ-ին տիրճիյի մէրգումուն եանաղընը ճիւղիճէ չըդմէշ, վէ ասքէրլեր տախի միւթթիհիմլերի ատրատսթ իտիպ, Գաղաթա թարաֆընա տօղրու կէօթիւրմէքտէ իքէն, Գալաթա Վօյվօտա պին պաշբսը Մուսթաֆա պէյ տախի մանէթինտէ պուլունան իքի զապթիեէ իլէ Ատա վաքօրու խսկէլէսինտէ պուլունտուղունան, մէրգումիրը ալըպ սէյֆիեէթի թահդրգ վէ պէրթարաֆ իթմէք իչին, Ազիզիեէ գարաղօլունա կէօթիւրիւպ, լազըմ կէլէնլերի պա Խուրնաղ Գաղը զաղթիեէ կէօթիւրիւշ տիր։

Օլ էնատէ Ազիզիեէ գարաղօլու էօ-ինէ պիր չոգ էհալի թէճէմմիւլ իյլէ-միշ իսէ տէ, քիմսէնին պուրնու գա-համադըզըն վէ հիշ պիր արզէտա վէ իւտարէպէ օլմադըզըն մուարազա կէր թարաֆ օլմուշ տուր։ Անճագ Գաղչէ-Գարաու էֆրատընտան պիրինին պաշբ էհալի թարաֆընտան վուրուլան չէմսիեէ իյէ չիշմիշ տիր։

ՐԷՍՄԻ

Լտարէյի մախսուսէ վէ Նիրքէթի Խայրիեէ, վէ տէրուին քէօրրու վաքօրարը իճրէթլերի-նին միենհասըրէն մէճիտիեէ օրարագ խութիֆա օլընմագտա օլտուղու խութիխպար օլընմըշ օ-լուպ, պու հալ իսէ, խալգճա միշքիլաթը մուճիպ օլաճաղը կիպի, գարարը վագրըն տա-խի խիլաֆը պուլունտուղունտան, պունտան պէպյէ զիքր օլունան իտա բէյեր վաքօրլարընա իճրէթլերին եա մէճիտիեէ վէ եախսա այտա վէ օն պէշ կիւնտէ պիր քէրէ մէճիտիեէ նիսպէթէն բիացա իւզրէրինէ թայեին օլունաճագ ֆիեաթլա մէթալիք վէ պագըր սիքկէ տախի գապուլի իչին լազըմ կէլէնլերէ թէպլիղաթը էքիտէ իճրա գըլընընընը օլմաղլա, ճիւմլեեէ մալիւմ օլմագ իւզրէ Լլանը ջէյֆիեէթ օլունար։

Յուլիս 18 թարիխէյլէ Եանեատան Լա Թիւրքի զաղէթասընա շու աթիտէքի մէքթուպ եազըլմըշ տըր.

«Հալէա հայտուտլուգ տեվամ իտիւեօր։ Շէօյլէ քի Գօլօնեա էհալիսինտէն (Մանասթիր վիլաեէթինտէ տիր) օլուպ, մուախխարէն հիւքիւմէթի մահէլլիէնէ արզը ինգըեատ իթմիշ օլան Պէքթաշ նամ մէշհուր շագը իլէ ճօվօ պէյին էվլատլարը թահթը գօմանտասընա օլարագ, եիկիրմի քիշիտէն միւրէքքէպ պիր էշգըեա ֆըրգասը, յուլիսին ալթընճը բաշար կիճէսի, Արժիրի Գասթրօ գազասընա թապի Սուրէք տը Պօկօնի նամ գարիեէ իւզէրինէ հիւճուում իթմիշ, վէ Գօնսթանթինօս Լուլօս նամ շախսըն էվլատընը ըէհին մագամընտա պիրլիքտէ ալըպ կէօթիւրմիշ տիւր։ Ալտըզըմ խապէրէ կէօրէ, Բրէվէթինին զապթիեէ միւտիրի մուվագգաթը Ապէտտին պէյ, էշգըեանը մէրգումէնին թաագիպինէ մէմուրէն սէվգ իտիլմիշ օլտուղունտան, մէրգում, Բրէվէթիտէն իւչ սահաթ մէսաֆէտէ վագը Պատիշնա նամ գարիեէ եագընընտա էշգըեա իլէ միւսատէմէ իտէրէք, պու միւսատէմէտէ քէնտիսի գաթլ ու թէլէֆ օլտուղու կիպի, էշգըեա տախի պիշարէ ըէհինէրինի եաթաղանլարը յալա գաթլ ու թէլէֆ իլլէտիքտէն սընրա, ֆիրար իթմիշլէր տիր։

«Ուլահլարտան միւրէքքէպ օլտուղու բիվաեէթ օլունան տիկէր պիր էշգըեա ֆըրգասը տախի, Մէճօվօ դուրպինտէ վագը Գահիֆիանի նամ գարիեէ իւզէրինէ հիւճուում իթմիշ, վէ Դիրկօ Զօկօ նամ շախսըն իքի էվլատընը ըէհին ալը գոյմուշ տուր։

«Պունատան իքի սէնէ ագտէմ պիր գատընը էօլտիւրէրէք, Գօրֆուեա իլթիճա իթմիշ օլան Խրիսթօ բաբա նամ շագընընը թահթը բիւեասէթինտէ պուլունան պիր իւչինճի ֆըրգա տախի, քեաֆֆէսի Խրիսթիան օլարագ, օննէֆէր նուֆուսատան միւթէչէքքիւլ օլտուղու հալտէ, իճրայի շէգավէթ իչին Գօրֆուտան կէլմիշ, Բէյլամթը Մէհէմմէտ Ապպաս նամ շախսըն օղլունու բէ-

տէն Վասիլ իլէ Անկէլի, Արժիրօգասթրօ միւթէսարրըֆը օլան վէ եօրուլմագ պիլմէեէրէք, վիլաեէթիմիզին մուճիպի իֆթիխարը պուլունան Քեազիմ պէյ էֆէնտինին թէատպիր ու հիմմէթի սաեէսինտէ, ախշ ու կիրիֆթ օլունմուշլար տըր։

«Էշգըեաեա աֆվ իթմէքլիք ատէթի մուզիրրէսի գաթիլէն գապուլ օլունմուշ օլտուղունտան, նիչէլեր (խսիմլէրինի զիքր իթմէքլիկի զայիա ատտ իթմիշիզ տիր), Կրէվենա հիւքիւմէթի մահէլլիեէսինէ արզը ինգըեատլէ, մաղ-

հարը աֆվ օլմուշլար տըր։

«Տէհշէթամիզ ճինաեէթլէր իճրա իթթիքտէն սօնրա, մաղհարը աֆվ օլմադ . . . Ֆագաթ մաղհարը աֆվ օլան պու շագըլարըն պէթէքքար իճրայի շէգավէթտէ պուլունմամաճագլարընը քիմ թէէմին իտիեօր։

«Պուրալարտա քի Միւսլիման մէքթէպլէրի, ումումէն զէմանէմիզ տէլիդանլրըլարընըն ագլ ու ֆէթանէթինէ մուվաֆֆըգ տէյիլ տիր։ Պիլաքս Խրիսթիան մէքթէպլէրի իսէ, քէսպի մամուրիյէթ իլլէմէքտէ տիլէրը։

«Եանեա պէյլէրի, քէնտիլէրին մէքթէպլէրի հագգընտա ավֆ օլունմաղ պիր գայտրըզըգլա տավրանընեօրլար, վէ պինապէրին զուրրիեէթի միւսթագպէլէ հագգընտա աղըր պիր մէսուլիյէթ տէրիւհտէ իտիեօրլար, չինքի պու սուրէթլէ քէնտի միլլիեէթլէրինի թէհլիքէեէ դօեօրլար։ Իմտի քէնտիլէրինէ շունու իխթար իտէրիմ քի, հէր շէյի մէրքէզի հիւքիւմէթտէն պէքլէմէյիպ, իլլա, պիր աղ տա Բում հէմ շէհրիլէրինտէն իսպրէթ ալարագ, մէմլէքէթիմիզտէ էքսիք օլմանան, վէ միւթէվէլլիլէրի թարաֆընտան քէնտի ըէյլէրինէ պըրագըլան էմնագը վագըֆիեէտէն իսթիֆատէ իթսինլէր։

«Արնավուտարքն իշլէրի տուրկուն տուր, ֆագաթ Արնավուտ բուէսասը Իսթանպօլտա պուլունտուգլարընտան, օրատան խապէրլէրէ պէքլէնիլմէքտէ տիր։»

—Թրապզօնտան յուլիս 17 թարիխի իլէ Դուրիէ ա'Օրիան զաղէթասընա եազըեօրլար.

Կէչէն մարտ այը սօնլարընտա հիւքիւմէթ, վէրկիսէ պէտէլ գայմէ գապուլ իթմէեէճէկինի իլան իթմէքլէ, գայմէնին իթիպարը տիւշտիւ։ Թրապզօն վիլաեէթինտէ իսէ բէք չօգ գայմէ պուլունտուղունտան, էհալի չօգ զարար իթտի։ Քէօյլիւլէր գայմէեէ ալըշտըգլարընտան, պիր չօգ վագըթտան պէրու տուր քի պաշգա բարա ալմաեօրլար իտի, վէ հիւքիւմէթին, գայմէյի գապուլ իթմէեէճէյի պիր չօգ հաֆթա-

տէ, քէօյլիւլէր հալէա գայմէլէրի էլտէն չըգարմաեըպ սագլաեօրլար իտի։ Պու սըրատա լիրա 400 տէն 1600 ղրուշա չըգտըընտան, քէօյլիւլէր վիեատէսիյլէ միւթէզարրուր օլտուլար։ Թիւճարլար ագըրճա տավրանտըլար, ղիրա պիր գաչ Իսլամ թիւճարլար միւսթէսնա օլտուղու հալտէ, իչլէրինտէն զարար իտէն օլմատը։

Գայմէտէն սօնրա սըրա պագըրա կէլտի, յուլիս 3 տէ Օսմանլը լիրասը, պագըր իլէ 160 ղրուշ օլտուղու հալտէ, ֆէրատասը սապահըսը պիրտէն պիրէ 280

–300 է չըգտը. պիր գաչ սաաթ սօնրա պագըր կէչմէգ օլտու, վէ էթ իլէ էթմէյին մէթալիք բարա իլէ ալընըպ վիրիլէճէյի ըէսմէն իլան դըլընը։

Գարարը մէղքիւր էհալինին թէաճճիւպինի մուճիպ օլտու. էվվէլա Խութանպօլտա պագըր ֆիեաթը ըէք չօգ տիւշմիւշ տիւր տէյի զանն օլունտու իսէ տէ, մուախխարէն շէհրը մէղքիւրտէն կէլէն թէլէկրաֆտան, պագըրըն 195 ղրուշ բատտէսինտէ օլտուղու անլաշըլտը։ Տիմէք տիր քի պագըրըն տիւշմէսինին ասըլ սէպէպի վար իմիշ քի պու տա տիշամ իւսթիւ անլաշըլտը. շէօյլէ քի, մնրտա այը սօնլարընտա, վալիյի վիլաեէթ, պագըր սիքկէնին իտխալինի թահթը մէմնուիէթէ ալըր թիւճճարլար իչտէ եիւղտէ օթուզ գըրդ քեար կէօրտիւքլէրինտէն, եօլունու պուլուպ եանի կէօմրիւքտէն դաչըբարագ պագըր իտխալ իտէրլէր, վէ էվվէլլերի ըէք աղ պագըր պուլունտուղու հալտէ, եավաշ եավաշ չօգալըր։ Վէ նիհայէթ թիւճճարլարըն հիլլէսի մէյտանա չըգար։

Յուլիս 3 տէ պուրատա կէլէն Ֆրանսըզ վաբօրունտան ֆըչըրլար տօլուսու շէքէր չըգարըլըր. պու ֆըչըրլար, ըէք աղըր իտիկէր, պունատան շիւպհէ հաոըլ օլարագ, ֆըչըլտըրն տէրունի եօգլանը. վէ եարըսընա գատար շէքէր, վէ օնատան աշաղըսընա պագըր ագճէ տօլտուրուլմուշ օլտուղու անլաշըլտը։ Պագըրլար շէքէր իլէ պէրապէր հիւքիւմէթ թարաֆընտան զապթ օլունտու, վէ պագըրըն իխրաճը թահթը մէմնուիէթէ ալընը։ Իշպու մէմնուիէթ իւզէրինէ, պագըրըն գըյմէթի թէնէզզիլ պուլտու, վէ պէօյլէ օլմասը տա թապիի իսի, չինքի բիացամըզտա քիւլիեէթլի պագըր վար տըր։ Պիր գաչ կիւնատէն պէրու հէր նէ գատար պագըր այընըպ վիրիլմէեօր իսէ տէ, սարրաֆլար 260–270 ղրուշլուգ պագըրա, պիր լիրա վիրիպ ալընեօրլար։ Պունատան աշի քեար անլաշըլըր քի պագըրը կէօմրիւքտէն դաչըրըպ երզրումա կէօնտէրիլեօրլար, չինքի օրատա

պիր լիրա լիրա թուլուեօր։

Շիմնի տէ մէթալիքին ֆիեաթը տիւշիւեօր, օն կիւն էվվէլ 110 իքէն, տիւնքի կիւն 122 ղրուշա չըգմըշ տըր։ Պու տա պագըր կիսքի մի օլաճագ։ Էկէր էօյլէ օլուր իսէ, ըէք ֆէնա օլուր, չունքի սրուրա քէօյլիւլէրինտէ մէթալիքտէն պաշգա բարա եօգ տըր, վէ էկէր թէնէզզիւլի ֆիեաթ տէվամ իտէր իսէ, գայմէ եիւզիւնտէն ըէք չօգ զարարա օգրամըշ օլան էհալի պիւսպիթիւն ֆագրը հալէ կիրիֆթար օլաճագ տըր։

Պիրազ տա վալիյի ճէմիտիմիզտէն պահս իտէյիմ։ Սէրի բաշա հազրէթլէրի, պաշլըճա վէրկիլէրին թահսիլի իլէ իշթիղալ իտիպ, պագաեէ վիրկիլէրտէն պիր մըգտարը քիւլիսինի թահսիլ իթտիրմիշ տիր, մէմլէքէթաէ ագճէ գըլլէթի հիւքմ իյլէտիկինտէն, պագաեալարըն թահսիլի ըէք գօլայ տէյիլ իսի։ Սահիհ տիր քի միւշարիլէյհ հազրէթլէրի, մէղքիւր պագաեէլէրին թահսիլի իչին թէտապիրի շէտիտէեէ միւրաճաաթ իյլէմիշ տը։ Ֆագաթ, քէօյլիւլէր հագգընտա կէօսթէրտիյի շիտտէթի, պէյլէր վէ մէմլէքէթին սայիր վիճուհլարը հագգընտա տախի կէօսթէրմիշ տիր։ Պուրատա պու եօլտա հարէքէթէ, եանի հէր սընքֆ էհալի հագգընտա միւսավաթ գայիտէսինէ ալըշըլմըշ օլմասընդանտան, բաշայի միւշարիլէյհ պաղը տիւշմէնլէր ըէյտա իթմիշ իսէ տէ, օնա գարշըլըգտա խըտմէթի գօլայլաշմըշ տըր։ Էհալի տատալէթի սէվէր, վէ իսթիխանաեէթ օլմասընընը կէօրտիւկինտէ, վիրկիսինի սուհուլէթլէ թէէտիեէ իտէր։ Փաշայի միւշարիլէյհ հազրէթլէրի, եօլճուլարը եէտինտէ պիրէր թէզքէրէ պուլունմասը հագգընտա պունատան ադէտմ վիրիլէն էմրի մէվզէյի իճրաեէ վաղ, վէ պունընը շէտիտէն իճրասընա տըգդաթ իթմէքտէ տիր։

Կէչէնտէ պիր չօգ զապիթլէր թէզքէրէսիզ օլարագ էրզրըումանան կէլմիշ օլտուգլարընտան, պունլարը հարէմլէրի իլէ պէրապէր էրզրումա կէօնտէրտի։ Պու տէրէճէ շիտտէթ տէ էյի տէյիլ տիր, չինքի թէզքէրէսիզ կէլէն պիր եօլճու, քէնտիսինին քիմ օլտուղունու իսպաթ իթտիյի, վէ հայտուտ մագուլէսինտէն պիրի օլմասընը հալտէ, եալընըզ ճէզայի նագտի ալընարագ սալը վէրիլսէ, մագսէտ հասըլ օլուր զանն իտէրիզ։

— Լէվքնթ Հէրբըրտտա օգունմուշ տուր.

Իշմիր մուխալիֆիզ, պու քէրէ եազընընը մէքթուպլընտա, Այտըն վիլաեէթինտէ ատայիշի ամմէնին տէրէճէյի մահզուզատ պուլունմամագտա օլտուգ հագգընտա եազընընը սօն մէքթուպլընտան պէրու, հայտուտլըգտն էօնիւնիւ ալմագ իչին հիւքիւմէթը մահէլլիեէ թարաֆընտան հիչ պիր թէատպիր իթթիխաղ օլընմասընընը, վէ հայտուտ Զէյպէքլէրին կիւն պէ կիւն չօղալմագտա օլտուգլարընը պիլտիրիեօր։ Հէր թարաֆտան աճը աճը իշթիքեալար ալընեօրլը, պու իշթիքեալարը եալընըզ հիւքիւմէթի մահէլլիեէ իշթիմիեօր։ Հայտուտլար եօճուլարը ախզ ու կիրիֆթ իտիպ, պաշը պօզուգ զապթիեէլէր իսէ, խըրսըզլարա մէքիւլթի վիրէնլէր քէօյլիւլէր տիր տէյի պէ-

ՄԱՏՄՈՒԱԶԵԼ ՏԸ ՔԻՐՎԷՆ

(31)

Իլա թահզիր տուլղուտու հասըլ իթմիշ տիրլէր։

Մ. տը Կրանսէյ, պու ուզուն մուհավէրէնին սօնու նէրէեէ վարտաճաընը անլատամատարագ, Օլիվիէյի տինլէմէքտէ իսի։ Դարմէնին զէվճի իսէ, նէնէ շու վէճհ իլէ իլատէյի մագալ իլլէսի.

—Միւսիւ մարքի, պէնտէնիզ, սէրպէսթ վէ միւսթագիզ օլան հալլերի սէվէրիմ, ֆագաթ պէնիմ հալիմ ըէք միշքիլ տիւր։ Անուսցիաթա Բօվէրօնան բէտերի հագգընտա վաճիպ օլտուղում քէմալի վէ էպէտի շիւքրանիյյէթ, վէ պիր մէզար իւզերինտէ իթթիյիմ նէյմին, վէ պիր մէրհում քիմսէնին միւրասալարը հագգընտա օլան բիաեէթիմ, պանա ասլա միւսատատ իթմէզլէր քի, զէվճէմտէն այրըլաեըմ . . . Ֆագաթ տիկէր Թարաֆտան օլտուգճա սահիպ նամուս պիր քիմսէ օլտուղումտան, նամուսում թէճվիզ իտէմէզ քի, զէվճէմին, քէնտի կէօզլէրիմ էօնիւնտէ պիր աշըգը օլտուն, վէ լաքին, մատամ քի մէզպուրէնին պիր աշըգը վար տըր, վէ օ աշըգ տախի սիզսինիզ, սիզտէն պիր թարզիեէ թալէպլիյլէ, վաղիֆէմի իճա իտէճէյիմ։ Պու հալտէ, էկէր սիզ պէնի էօլտիւրիւրսէնիզ, նէ ալէա։ Արթըգ պու տինեատտ ատալ դալան զէվճէմին իշլէրի ասլա պանա այիտ օլամագ։ Պիլաքս, էկէր պէն սիզի էօլտիւրիւր իսէմ, թապիաթիյէ սիզ մատամ Լը Վէյանանը Բարիսէ կէօթիւրէմէմէէճէկինիզտէն, մէզպուրէ պէնիմէ պիրլիքտէ Հավանատա կէլմէեէ մէճպուր օլաճագ տըր, վէ իւմիտ իտէրիմ քի, օրատա, սիզին վէֆաթընըզտան տօլաեը քէնտի քէնտիյի թէսէլլի էյլէեէճէք տիր։ Իշթէ, միւսիւ մարքի, սիզէ, պունլարը սէօյլեեէճէք իսէմ, վէ շիմտի վիզիթամըզին մագսէտինի անլատընը։

—Հագգընը վար տըր, էֆէնտիմ, իմտի էմրինիզէ միւնթազիր, տէեու ճէվապ վիրտի Ժօրժ։

—Թէշէքքիւր իտէրիմ, տէտի Օլիվիէ քէմալի նէզաքէթլէ։

—Էօյլէ իսէ, տուէլլօմուզուն շարթլարընը պէեան իտինիզ։

—Օ ըէք դօլայ շէյ տիր. շէօյլէ քի, պիզ դըլբճա վէ իֆթիրտէն պիրի վէֆաթ իտէնէ դատար նուէլլօ իտէճէյիզ։

—Բէք ալէա, լաքին տուէլլօմուզուն եէրի նէբէսի օլաճագ տըր։

—Պու էվին իշէրիսի։

—Սաաթը։

—Շիմտի։

Մարքի, պիր թէճճիւպ ալամէթի իպրաղ իլէ,

—Ֆագաթ պէօյլէ արանսըզ . . . տէտի։

—Խանը, արանսըզ տէյիլ, պիլաքս պիր խայլի կիւնատէն պէրու պու խուսուսու տիւշինմէքտէ ի-

տիմ։ Հալ պու քի սիզճէ պաղը միշքիլտի մը կէօրիւլիւեօր։

—Էվվէթ, էֆէնտիմ. հէմ ըէք ճիատի միշքիլտի։

—Աճաղա նէ օլտուղունու պիլտիրմէնիզի ըէճա իտէպիլիրմիյիմ։

—Էվվէլա, պու տայիրէ զանէթ տար տըր։

—Օնատա պիր պէյիս եօգ տուր, չինքի պու տայիրէ, պիզիմ իշիմիզ պիր մանի օլմասընդատան մատատա, տուէլլօմուզուն ըէք աղ վագըթ իմթիհատա իթմէսինէ տախի եարտըմ իտէճէք տիր։ Պունատան մատատա, տօղրուճա եիւրէկէ տարլամադ խթէնիլէն ուսթա պիր դըլըճ իչին, պիւյիւք մէտաֆէ օլմասընա լիւզում եօգ տուր։ Պաշդա պիր իթթիրազընընը վար մը տըր, միւսիւ մարքի։

—Ըշըդ աղ տըր։

—Ա՛ճայիպ, շու կիւզել ավիզէնին դըրմըզը մումարընը եաբմագ խուսուսունատա, քիմ պիզէ մանի օլուր։ Հէմ օլ վագըթ ըշըզըմըզ ըէք բարլադ օլուր, վէ տուէլլօմուզ տախի, ատթ նէթիճէսի միւսթէսնա թութուլտուզու հալտէ, պիր թէաթրօ տուէլլօսունա պէնդէր . . . Միւսիւ մարքի, իթթիրազատընընը պու դատար մը տըր։

—Խանը, տահա զիեատէ էհէմմիեէթլիճէ տիկէր պիր իթթիրազըմ տահա վար տըր։

—Նէ՞ կիպի։

—Ճահիլէրիմիզ եօգ տուր։

—Օլմաեը վէրսին. պէն սիզին խութիդամէթինիզդէ քեամիլէն էմինիմ, սիզ տախի պէնիմ խութիդամէթիմէ էմին տէյիլսինիզ։

—Էվվէթ, քեամիլէն էմինիմ. հալ պու քի մատատէ պիզիմ տուէլլօմուզ հագգընտա օլմաեը, իսա նէթիճէլէրի հագգընտա տըր։

—Նէ իճէլէր տէտիկիմիզ գանղըլտը տըր։

—Ֆարդ իտէլիմ քի, սիզ պէնի էօլտիւրսէնիզ։

—Հայտէ էօյլէ օլտուն, տէեու ճէվապ վիրտի Օլիվիեէ թէպէսիմ իտէրէք։

— Է՛յ պունուն նէթիճէսի նէ՞ օլաճագ տըր։

—Սիզճէ վէխիմ պիր զարար հասըլ օլաճագ իսէ տէ, զանն իտէրիմ քի, շահիտլէր օլտա պիլէ, պու զարարը եէնէ մէն իտէմէզլէր։

—Խանը, էֆէնտիմ, շունու տիմէք իսթէեօրում քի, պէյնիմիզտէ վուգու պուլան հալ, նիզամը վէճհ իւզրէ ճէրէեան իթմիշ օլտուղունու իսպաթ իտէճէք քիմսէ պուլունմամըզընտան, թապիաթիյլէ դաթիլմի արաեաճագլար, վէ սիզէ ճանի սըֆթաթը վէրիլտիկի հալտէ, սիզ քէնտիսիզին պիսուշլուղունու ատալ իսպաթ իտէմէեէճէքսինիզ։ Պիլաքս, էկէր սիզ վէֆաթ իտէճէք օլուրսանըզ, այնի հալ պէնիմ իչին տախի վաղը օլաճագ տըր։

—Հագգընը վար տըր, ֆագաթ պու մուխթարանին էօնիւնիւ տը-

հանէ իտէրէք, քէօյլիւէրի հէր վագբթ-տան զիեատէ խբբբալաեօրլար։ Քէօյլիւ-էր էկէր սահիհէն խբբսբզլարա մէքիւ-լաթ վէ սայիրէ վիրիեօրլար իսէ, պունա թէաճճիւպ ելթմէմէլիյիզ. չիւնքի, հայտուտլար եէեէճէք վէ սայիրէ վիր-մէսինի թէհտիտ եօլու էմր իյլէտիքլէ-րինտէ, քէօյլիւ նասբլ վիրմէմէզլիք ի-տէպիլիր։ Պիչարէ քէօյլիւ, քէնտի սանա-թը իլէ կէչինէմէտիյի վէ բահաթ եիւ-զիւ կէօրմէտիյի հալտէ, հայտուտլու-ղա սարմասը մէկէրչի թէաճճիւպ օլու-նաճագ պիր շէյ մի տիր. պիչարէ պուն-տան պաշգա հէր նէ սանաթ իչլէսէ բահաթ եիւզիւ կէօրմէմէօր։ Պու քէրէ ան իչին նէֆէր Ռում հայտուտընտան իպարէթ պիր չէթէ թէչքիլ օլունուպ, պու չէթէ պիր չօգ տէֆա Ճումաղա-սի օրմասընտա, վէ չէհիրտէն 16–17 պայիտ մէսաֆէտէ վագը Գաեաս պա-յբրլարը իւզերինտէ կօէրիւլիւշ տիր։ Կէչինտէ Ռում հայտուտլարընտան միւ-րէք-քէպ պիր հայտուտ չէթէսինտէն պիր թագբմ հայտուտլարը ալաղ ու կի-բրիֆթ իտէն Սէվրի քէօյլուն Ռում քէօյ-լիւէրինտէն պիրիսինի մուխպիրիմիզ կէօրիւպ եէնի հայտուտ չէթէսինի նի-չին թագիպ ելթմէեօրսընշ տէյլ վուգու-պուլանսիւալինէ, «էվվէլքի չէթէյի ալաղ ու կիրիֆթ ելթմէք իչին պէնտէնիզ լա-եբգլը պիր միւքաֆաթ վատ ելթմիշէր, հալպու քի հայտուտարտան պիր դա-չընը թուլթատուզումտա, պոլ քէսէտէն պիր մէճիտիեէ վիրմիշէր։ Պէնտէնիզ ֆագբը պիր ատամբմ, վէ էօմրիւմ պէ-նիմ իչին գբյմէթլի տիր, էօյլէ պիր մէճիտիեէ իչին պէ թէքրար էօմրիւմիւ թէհլիքէեէ դօեամամ», ճէվապընը վիր-միշ տիր։

ԽԱՐԻՃԻՅԷ

ԻՆՆԻԼԹԷՐՍ.

Լօնտրանքն Գրիսթոպ սէրաեընտա, կէչինտէ վիրիլէն պիր զիեաֆէթտէ լօրա Գրանպուրդ պիր նութգ իրատ իտէրէք, Անգանիսթան իլէ իտիլէն սոն մուհա-բէպէնին սուրէթի վուգուլինի միւատ-ֆատա իյլէմիշ տիր։

Միւմանիլէյհին գավլինճէ, Անգան էմիրի, Ինկիլթէրրա գարշբսընտա ելթ-տիկի թէահիւտաթը հագգբյլա ելթա ելթմիշ տիր, վէ Անգանլար իլէ իտիլէն տօսթլուգ մուգավէլէսի, Ինկիլիզլէրին նուֆուզունու միւտատէթի մէտատ Հին-դիսթան իմբէրաթօրլուզունտա թէէմին դբլաճագ տբր։

Լօրա Գրանպուրդ, Ռուսիա տէվլէ-թի թարաֆընտան Պէրլին ահնամէսի նին քեաֆֆէյի ահքամը ելթա օլու-նաճագընա գավլէն ինանմագտա տբր, վէ Մ. Տրիւմֆնտ իլէ Մ. Վոլֆու, Ռու-մէլիտէ պիր մբխթարիեէթ իլէ պիր հիւանի իտարէ թէէսսիսի իչին, ելթա ելթմիշ օլտուգլարը մէսայի ու իդտա-մաթտան տօլայը թէպրիք ելթմիշ, վէ Ռումէլի էհալիսինին տուլհ ու ատայիշ իւզրէ եաշաեաճագլարը հագգընտա իւմիտվար պուլունմուշ տուր։

Պատէհու լօրտու միւմանիլէյհ, իսլա-հաթքն ելթա իտիլմէմէսինտէն տօլայր, իտիլէն թէարրուզաթա գարշը զաթը հագրէթի Բատիշահիյի միւտաֆատ իյ-լէմիշ, վէ հալը հագբրբն միւշքիւլաթը-նը իրատէ իլէ պէրտապէր, պիրագ տա-պբրլը օլունմասընը թալեպ ելթմիշ տիր։ Միւմանիլէյհ, Ասիաեը Օսմանիտէ պիր հիւանի միւսթադպէլ հուսուլէ կէլէճէ-յինէ իւմիտվար պուլունմագտա, վէ պու միւսթադպէլ իչինտէ, շիմոիեէ գատտար վուգու պուլան գարբշբգլբգ-լարտան տահա պիւյիւք գարբշբգլբգ-լարա գարշը պիր թէէմինաթ կէօրմէք-տէ տիր։

Ցուլիս 17 թարիխյլէ Լօնտրատան Մէտօրիալ Տիբլօմաթիգ դաղէթասընա կէօնտէրիլէն պիր մէքթուպտան ալթ-տէքի ֆբգրալարը իսթիխրաճ իտէրիզ.

Լօրա Սալիզպուրի, լօրա Սթրաթֆէտ-նին պիր սիւալինէ ճէվապէն, մուֆտա-սալ պիր նութգ իր ատ ելթմիշ տիր։ Պէրլին մուահէտէսի ահքամընը Ռու-սիա տէվլէթի թարաֆընտան հարֆլէն իճրատընա, լօրա Սալիզպուրինին էմնիյ-յէթի քեամիլէսի վար տբր։ Հաթթա օլ պատտէ գօնի Շուվալօֆուն քէն-տիսինէ թէէմինատը գաթիէէ պէնատ ելթմիշ օլտուզունու սէօյլէմիշ տիր։

Ռուսիա ատաչէրինին թախլիեէսի օգուստոս 3տէ թէքմիլէն խիթամ պու-լանաճագ տբր։ Հալ պու քի Ռուսլարը, Բրութ նէհրինին տիկէր թարաֆընտան չէքիլմէկէ պաշլամալարը, տահա իլքի հաֆթա վէ իւչ կիւն օլմուշ տուր։

Ռուսլար, արդալարընտա Պուլղար ա-սատիրի միլիեէսիյլէ Ռումէլի ատատիրի միլիեէսի, վէ հիւանի միւրատլէ միւթ-թասբֆ, ֆագաթ թէճրիւպէսիզ պիր բրէնա պբրագբեօրլար քի, պու բրէնա շիմոիտէն պիր թագբմ իսթիքլալաթ գարշբսընտա պուլունմագտա տբր։ Քէ-զալիք պիր Ռումէլի վալիսի պբրագմագ-տա տբրլար քի, օ տաղի, քէնտի մաթ-պույի մուֆախամընա խբզմէթ իտէ-ճէք եէրտէ, Ռուսլարա խբզմէթ ելթմէք-տէ տիր։

Պունունլա պէրապէր, էվվէլսի կիւն, տբր Հ. Տրիւմֆնտ Վոլֆուն Զրիսչբրզտա իրատ ելթտիկի քէլամլարա պագբլբր իսէ, Ռումէլինին հալի, սէօյլէնտիկի տէ-րէճէտէ չայեանը թէէսսուֆ կէօրիւն-մէեօր։ Սբր Տրիւմֆնտ Վոլֆ, Պէրլին մուահէտէսի, ադիլանէ պիր բոլիթի-գանընն սէմէրէսի օլտուզունու, վէ քէն-տի մէմուրիեէթի, Ռուսիանընն հբրսբ շա-նընա գարշը պիր սէտտ չէքմէք, վէ Պա-պը Ալիեէ թապի օլան էհալիյի հիմաեէ իյլէմէք իստուկինի թէէմին իտիեօր։ Էվ-բօրա գօմիսէրլէրինին վազիֆէսի, զա-թը Շահանէնին բոլիթիգաճա վէ աս-քէրիճէ հիւքիւմէթինի, վէ վիլաեէթին մբխթարիեէթի իտարէսինի թէէսսիս ելթ-մէքտէն իպարէթ պուլունմուշ, վէ պու միւնասէպէթլէ սբր Հ. Տ. Վոլֆ, Ի-թալեան, Ֆրանսբզ վէ Ավսթրիալը չէ-րիքլէրինի մէտհ ու սէնա իյլէմիշ տիր, վէ իլավէթէն տէմիշ տիր քի, հիւքիւ-մէթի Սէնիյէտ, այնի հուրրիեէթլերի տիկէր վիլաեաթա տախի թատմիմ ելթ-մէք արզուսույա միւքէլլէֆ տիր։ Գօ-միսէրի միւմանիլէյհին մէվսուգ մահէլլ-տէն ալտբղբ մայիւմաթա կէօրէ, զաթը Շահանէ, տէվլէթի Ալիեէնին եալընբզ էվրօբա գբթասընտաքի էեալէթլէրինի տէյիլ, իլքա Ասիա գբթասընտաքի է-եալէթլէրինի տախի մէրքէզի իտարէ-տէն այբբ պիր հալէ վաղ ելթմէք իս-թէմէքտէ տիր, վէ էկէր Պապը Ալի, քէնտի իսլահաթընը թէէսիր ելթմիշ ի-սէ, սէպէպսի, տիկէր էեալաթը շահա-նէտէ տախի մէվզբի ելճրաեէ գօյմագ իւզրէ, գօմիսէրին բաբօրթօսունունէշ-բինէ պէգբյմէսի օլմուշ տուր։

Սբր Հէնրի Տրիւմֆնտ Վոլֆուն պու նութգու, լօրա Գրանպրուգ թարաֆընտան թատիդ օլունմուշ տուր։ Լօրտու միւմանիլէյհ, տինքի կիւն ուսուլը հագբրբ թարաֆտարլարընը Գրիսթոպ սէրաեընտա քեշիտէ իյլէտիքլէրի պիր զիեաֆէթտէ, իրատ ելթտիկի նութ-գունտա, զաթը հագրէթի Բատիշահի-նին զայբէթի վաթանիեէլէրինի, վէ Միհրաթի բաշա հագրէթլերինին Ասիա գբթասընտա մէվզբի ելճրաեէ գօյտուգ-լարը մէսայի ու իդտամաթը ֆէվգէլա-տէյի թահսին ու թագտիր ելթմիշ, վէ շու վէհհ իլէ իլավէյի մագալ իյլէմիշ տիր.—«Միլլէթլեր պիր կիւն իչինտէ վիճուտէ կէլմէմիշլեր տիր։ Պինաէն ա-լէյհ պիր աղ սապր լաղբմ տբր, ա-լէվնուսուս Թիւրքլեր իլէ, քի քեաֆ-ֆէյի Շարդլբբար միսիլլու, ահէսթէ ա-հէսթէ գբմշլտանտբբար։»

Շուրասը տիդգաթէ չայեան տբր քի, նէ լօրա Սալիզպուրի, նէ սբր Հէնրի Տրիւմֆնտ Վոլֆ, վէ նէ տախի լօրա Գրանպրուգ, թէքմիլ մէմալիքի Մահ-բուսէտէ հիւքմ իտէն պիւյիւք պիր մէսէլէտէն, եանի ադչէ մէսէլէսինտէն սուա պահս ելթմէմիշլեր տիր։

Հալ պու քի տէվլէթի Ալիեէ, աս-քէրին պագաեա մահիյեէլէրինի վիր-մէք իչին, լաղբմ կէլէն նուգուտը նէ-րէտէն ալաճագ տբր։ Նասբլ քի, 40 մուահէտէսի, ադիլանէ պիր բոլիթի-գանընն սէմէրէսի օլտուզունու, վէ քէն-տի մէմուրիեէթի, Ռուսիանընն հբրսբ շա-նընա գարշը պիր սէտտ չէքմէք, վէ Պա-պը Ալիեէ թապի օլան էհալիյի հիմաեէ իյլէմէք իստուկինի թէէմին իտիեօր։ Էվ-բօրա գօմիսէրլէրինին վազիֆէսի, զա-թը Շահանէնին բոլիթիգաճա վէ աս-քէրիճէ հիւքիւմէթինի, վէ վիլաեէթին մբխթարիեէթի իտարէսինի թէէսսիս ելթ-մէքտէն իպարէթ պուլունմուշ, վէ պու միւնասէպէթլէ սբր Հ. Տ. Վոլֆ, Ի-թալեան, Ֆրանսբզ վէ Ավսթրիալը չէ-րիքլէրինի մէտհ ու սէնա իյլէմիշ տիր, վէ իլավէթէն տէմիշ տիր քի, հիւքիւ-մէթի Սէնիյէտ, այնի հուրրիեէթլերի տիկէր վիլաեաթա տախի թատմիմ ելթ-մէք արզուսույա միւքէլլէֆ տիր։ Գօ-միսէրի միւմանիլէյհին մէվսուգ մահէլլ-տէն ալտբղբ մայիւմաթա կէօրէ, զաթը Շահանէ, տէվլէթի Ալիեէնին եալընբզ էվրօբա գբթասընտաքի էեալէթլէրինի տէյիլ, իլքա Ասիա գբթասընտաքի է-եալէթլէրինի տախի մէրքէզի իտարէ-տէն այբբ պիր հալէ վաղ ելթմէք իս-թէմէքտէ տիր, վէ էկէր Պապը Ալի, քէնտի իսլահաթընը թէէսիր ելթմիշ ի-սէ, սէպէպսի, տիկէր էեալաթը շահա-նէտէ տախի մէվզբի ելճրաեէ գօյմագ իւզրէ, գօմիսէրին բաբօրթօսունունէշ-բինէ պէգբյմէսի օլմուշ տուր։

Սբր Հէնրի Տրիւմֆնտ Վոլֆուն պու նութգու, լօրա Գրանպրուգ թարաֆընտան թատիդ օլունմուշ տուր։ Լօրտու միւմանիլէյհ, տինքի կիւն ուսուլը հագբրբ թարաֆտարլարընը Գրիսթոպ սէրաեընտա քեշիտէ իյլէտիքլէրի պիր զիեաֆէթտէ, իրատ ելթտիկի նութ-գունտա, զաթը հագրէթի Բատիշահի-նին զայբէթի վաթանիեէլէրինի, վէ Միհրաթի բաշա հագրէթլերինին Ասիա գբթասընտա մէվզբի ելճրաեէ գօյտուգ-լարը մէսայի ու իդտամաթը ֆէվգէլա-տէյի թահսին ու թագտիր ելթմիշ, վէ շու վէհհ իլէ իլավէյի մագալ իյլէմիշ տիր.—«Միլլէթլեր պիր կիւն իչինտէ վիճուտէ կէլմէմիշլեր տիր։ Պինաէն ա-լէյհ պիր աղ սապր լաղբմ տբր, ա-լէվնուսուս Թիւրքլեր իլէ, քի քեաֆ-ֆէյի Շարդլբբար միսիլլու, ահէսթէ ա-հէսթէ գբմշլտանտբբար։»

Շուրասը տիդգաթէ չայեան տբր քի, նէ լօրա Սալիզպուրի, նէ սբր Հէնրի Տրիւմֆնտ Վոլֆ, վէ նէ տախի լօրա Գրանպրուգ, թէքմիլ մէմալիքի Մահ-բուսէտէ հիւքմ իտէն պիւյիւք պիր մէսէլէտէն, եանի ադչէ մէսէլէսինտէն սուա պահս ելթմէմիշլեր տիր։

Հալ պու քի տէվլէթի Ալիեէ, աս-քէրին պագաեա մահիյեէլէրինի վիր-մէք իչին, լաղբմ կէլէն նուգուտը նէ-րէտէն ալաճագ տբր։ Նասբլ քի, 40 մուահէտէսի, ադիլանէ պիր բոլիթի-գանընն սէմէրէսի օլտուզունու, վէ քէն-տի մէմուրիեէթի, Ռուսիանընն հբրսբ շա-նընա գարշը պիր սէտտ չէքմէք, վէ Պա-պը Ալիեէ թապի օլան էհալիյի հիմաեէ իյլէմէք իստուկինի թէէմին իտիեօր։ Էվ-բօրա գօմիսէրլէրինին վազիֆէսի, զա-թը Շահանէնին բոլիթիգաճա վէ աս-քէրիճէ հիւքիւմէթինի, վէ վիլաեէթին մբխթարիեէթի իտարէսինի թէէսսիս ելթ-մէքտէն իպարէթ պուլունմուշ, վէ պու միւնասէպէթլէ սբր Հ. Տ. Վոլֆ, Ի-թալեան, Ֆրանսբզ վէ Ավսթրիալը չէ-րիքլէրինի մէտհ ու սէնա իյլէմիշ տիր, վէ իլավէթէն տէմիշ տիր քի, հիւքիւ-մէթի Սէնիյէտ, այնի հուրրիեէթլերի տիկէր վիլաեաթա տախի թատմիմ ելթ-մէք արզուսույա միւքէլլէֆ տիր։ Գօ-միսէրի միւմանիլէյհին մէվսուգ մահէլլ-տէն ալտբղբ մայիւմաթա կէօրէ, զաթը Շահանէ, տէվլէթի Ալիեէնին եալընբզ էվրօբա գբթասընտաքի էեալէթլէրինի տէյիլ, իլքա Ասիա գբթասընտաքի է-եալէթլէրինի տախի մէրքէզի իտարէ-տէն այբբ պիր հալէ վաղ ելթմէք իս-թէմէքտէ տիր, վէ էկէր Պապը Ալի, քէնտի իսլահաթընը թէէսիր ելթմիշ ի-սէ, սէպէպսի, տիկէր էեալաթը շահա-նէտէ տախի մէվզբի ելճրաեէ գօյմագ իւզրէ, գօմիսէրին բաբօրթօսունունէշ-բինէ պէգբյմէսի օլմուշ տուր։

Սբր Հէնրի Տրիւմֆնտ Վոլֆուն պու նութգու, լօրա Գրանպրուգ թարաֆընտան թատիդ օլունմուշ տուր։ Լօրտու միւմանիլէյհ, տինքի կիւն ուսուլը հագբրբ թարաֆտարլարընը Գրիսթոպ սէրաեընտա քեշիտէ իյլէտիքլէրի պիր զիեաֆէթտէ, իրատ ելթտիկի նութ-գունտա, զաթը հագրէթի Բատիշահի-նին զայբէթի վաթանիեէլէրինի, վէ Միհրաթի բաշա հագրէթլերինին Ասիա գբթասընտա մէվզբի ելճրաեէ գօյտուգ-լարը մէսայի ու իդտամաթը ֆէվգէլա-տէյի թահսին ու թագտիր ելթմիշ, վէ շու վէհհ իլէ իլավէյի մագալ իյլէմիշ տիր.—«Միլլէթլեր պիր կիւն իչինտէ վիճուտէ կէլմէմիշլեր տիր։ Պինաէն ա-լէյհ պիր աղ սապր լաղբմ տբր, ա-լէվնուսուս Թիւրքլեր իլէ, քի քեաֆ-ֆէյի Շարդլբբար միսիլլու, ահէսթէ ա-հէսթէ գբմշլտանտբբար։»

Շուրասը տիդգաթէ չայեան տբր քի, նէ լօրա Սալիզպուրի, նէ սբր Հէնրի Տրիւմֆնտ Վոլֆ, վէ նէ տախի լօրա Գրանպրուգ, թէքմիլ մէմալիքի Մահ-բուսէտէ հիւքմ իտէն պիւյիւք պիր մէսէլէտէն, եանի ադչէ մէսէլէսինտէն սուա պահս ելթմէմիշլեր տիր։

Հալ պու քի տէվլէթի Ալիեէ, աս-քէրին պագաեա մահիյեէլէրինի վիր-մէք իչին, լաղբմ կէլէն նուգուտը նէ-րէտէն ալաճագ տբր։ Նասբլ քի, 40

մագ, պէնճէ բէք գօլայ կէօրիւնիր։

—Նասբլ։

—Նէօյլէ քի, էֆէնտիմ, սիզ պա-նա հիմմէթ իտիպ, պիր գալէմ, պիր աղ միւրէքքէպ, վէ պիր աղ տա քեաղբա վէրին։

Ժօրժ, թալեպ օլունան պու շէյ-լերի պիր չէքմէճէտէն չբգարբպ, պիր մաա իւզերինէ վաղ իյլէտի։ Օլիվիէ տախի շու ալթտէքի սա-թբրլարը եազաբ.

«Պարիսիսը ճենուզը Բաղդանիէ ըբմբ-բա ելուսաբամ ըս էսնաբ, պեեան իսէչիմ ի, ֆսբա ըսհիբանը. ֆագամ ելանմանը ճա-վաֆբէ սուրէթան ֆսբա դրուբ դէր դու-եբբբա ֆեֆանբ էմնիբբիմ ալբ, վէ սան ճիբա-ալբ դէր, ֆսբաբի ֆեֆանբմբամ դելբբ դու-ալբ դէր։ Ֆսբաբի ֆեֆանբ էդանբ էդանբ դէր։»

«Իբբբա էֆանբի բանանբբեն էմբբ էսբբիմ։

ՕԼԻՎԻԷ ԷՔ ՎԷՅՏԱՆ

«Ճանբբբբ Ինդանբբբ», 1771 ելանբանբ ամբ աբբանբ 24 բանբ։»

Օլիվիէ, պու սաթբրլարը եազաբդ-ման սօնրա, Ժօրժա խիթապէն,

—Օգուտունուզ, միւսիւ մարքի, տէտի, վէ օգուտուգման սօնրա, պունուն պիր այնինի տէ սիզ եա-զընբզ։ Պէնիմ եազաբզբմբ սիզ հբֆզ իտիկիզ, սիզին եազաբզընբզբ տա-խի պէն հբֆզ իտէյիմ։ Պու սու-բէթլէ, իւբիմիզատէն հէր գանզբմբզ հայեաթտա դալաճագ օլուբ իսէք, իլէբուտէ հէր կէօնա իֆիթիրատան ազատ օլուբուզ։

—Նասբլ։

—Նէօյլէ քի, էֆէնտիմ, սիզ պա-նա հիմմէթ իտիպ, պիր գալէմ, պիր աղ միւրէքքէպ, վէ պիր աղ տա քեաղբա վէրին։

Ժօրժ, թալեպ օլունան պու շէյ-լերի պիր չէքմէճէտէն չբգարբպ, պիր մաա իւզերինէ վաղ իյլէտի։ Օլիվիէ տախի շու ալթտէքի սա-թբրլարը եազաբ.

«Պարիսիսը ճենուզը Բաղդանիէ ըբմբ-բա ելուսաբամ ըս էսնաբ, պեեան իսէչիմ ի, ֆսբա ըսհիբանը. ֆագամ ելանմանը ճա-վաֆբէ սուրէթան ֆսբա դրուբ դէր դու-եբբբա ֆեֆանբ էմնիբբիմ ալբ, վէ սան ճիբա-ալբ դէր, ֆսբաբի ֆեֆանբ էդանբ էդանբ դէր։ Ֆսբաբի ֆեֆանբ էդանբ էդանբ դէր։»

«Իբբբա էֆանբի բանանբբեն էմբբ էսբբիմ։

ՕԼԻՎԻԷ ԷՔ ՎԷՅՏԱՆ

«Ճանբբբբ Ինդանբբբ», 1771 ելանբանբ ամբ աբբանբ 24 բանբ։»

Օլիվիէ, պու սաթբրլարը եազաբդ-ման սօնրա, Ժօրժա խիթապէն,

—Օգուտունուզ, միւսիւ մարքի, տէտի, վէ օգուտուգման սօնրա, պունուն պիր այնինի տէ սիզ եա-զընբզ։ Պէնիմ եազաբզբմբ սիզ հբֆզ իտիկիզ, սիզին եազաբզընբզբ տա-խի պէն հբֆզ իտէյիմ։ Պու սու-բէթլէ, իւբիմիզատէն հէր գանզբմբզ հայեաթտա դալաճագ օլուբ իսէք, իլէբուտէ հէր կէօնա իֆիթիրատան ազատ օլուբուզ։

—Ամէն։

—Ամէն։

Ամբ թէտպիր կիւզէլ օլմազլէ, արթբգ Ժօրժուն իթիրազ իտէճէք հիչ պիր սէպէպսի գալմամիշ իտի։ Պինաէրին, պալէատէ միւտաէրիճ սէնէտին սուրէթինի չէքմի, վէ իմ զալաբգատան սօնրա, Օլիվիէնէ թագ-տիմ իյլէտի։

—Միւսիւ մարքի, տէտի Օլիվիէ միւմանիլէյհէ, տուէլլօմուզու թէէ-խիր իտէճէք պաշգա պիր սէպէպսի-նիզ վար մի տբր։

—Ասա։

—Տիմէք սիր քի, տուէլլօեա հագբրբսընբզ։

—Էվվէթ էֆէնտիմ։

Պու սէօզլէրատէն սօնրա, իբի դբ-լբճլար գբնլարընտան չբգարբլար։ Թէատուֆէն մէզբիր իբի դբլբճ-լարբն պօեու վէ ատրէճէյի գուվ-վէթի, նէքթիկէրինէ միւսաֆի իտի։

Զէվճ վէ աշբդ, մումլարը եագբլ-մբշ օլան ավիզէսին այտընլբզբ հի-զասընտա, գարշը պէ գարշը տուր-տուլար։ Կէրչի մարքի տբ Կրանսէյ սիրտ իսթիմալինտէ բէք մահիր ի-սի իսէ տէ, պու ճիւմլէ իլբ հա-րէքէթլերտէ, խաամինին, քէնտիսին-տէն զիեատէսիյլէ իւսթիւն օլուզ-զունու անլատբ. վէ պու տուէլլօտան սէլամէթլէ դուրթուլմանեաճագընը հիսս իտէրէք,

—Էֆէնտիմ, սիզէ պիր շէյ բէճա իտէճէյիմ, տէտի, վէ գբլբճընը ա-շաղբ ինտիրտի։

—Սիզի տինլէեօրում, միւսիւ մարքի, տէեու ճէվապ վիրտի Օլիվիէ։

—Սէօզ վէրինիզ պանա քի, էկէր պէն էօյճէէք օլուրսամ, մատամ Լբ Վէյեան հագգընտա պիր տէ-բէճէ մէրհամէթլէ տավրանաճագ-սընըզ, վէ մէզպուրէյի մուամէլէյի շէտիտ իլէ թաղեիգ ելթմէեճէք-սինիզ։

—Օյ պատտէ սիզէ սէօզ վէրիրիմ, վէ սիզին բէճանբզ պէնիմ տախի արզուլարբմա վէ բէյիմէ մութաալբզ օլտուզունու իլավէթէն պէեան էյ-լէրիմ։

—Թէշէքքիր իտէրիմ, իմոի տր-թբգ իշիմիզէ պագաալբմ։

Պու քէլամլարտան սօնրա, դբ-լբճլար եէնիտէն չաթբշտբլար։ Վէ պիր տագբդա կէչէր կէչմէկ, Օլի-վիէ, եիւքսէք սէտա իլէ,

—Ամբան աշգընա օլսուն, միւսիւ մարքի, քէնտինիզի միւտաֆաա ի-տինիզ։ Զաթէն իբի տէֆա տբր քի, թա կէօքսիւնիւզիւն օրթասընտա դբ-լբճբմբ տէյտիրէպիլէճէքտիր, տէ-տի։

—Էլիմտէն կէլէնի տիրիզ ելթմէեօ-րում, տէեու ճէվապ վիրտի Ժօրժ։

—Էկէր իսթէրսէնիզ, կիտիպ իտա-հէյի ահիզիտէն թապանճա կէթիր-էյիմ,

—Խանբբ էֆէնտիմ, տէվամ ի-տէլիմ։

—Տիմէք տուէլլօմուզու պու սու-բէթտէ տէվամ ելթմէքլիկիմիզի ի-սթէեօրսունուզ։

—Ռէճա պիլէ իտէրիմ։

Մ. տբ Կրանսէյ, շու սօն քէլամ-լարբ տահա հէնուզ իբմալ ելթմիշ իբէն, տերին պիր ահ իտէրէք, սի-լահընը եէրէ պբրագաբ, վէ գօյլա-բբ իլէ կէօզլէրի ալբգ օլտուզու հալ-տէ, պօյլու պօեունա հալընբն իւ-զերինէ տիւշու։ Զիւնքի խասմինին դբլբճբ եիւբէկինի տէլմիշ օլմազլէ, միւմանիլէյհ ճան չէքիշմէքսիզին վէ-ֆաթ ելթմիշ իտի։

—Պու պիր եիկիա ատէմ իտի, վէ քէնտի շէրէքինտէն տահա զիեատ տէեէրի վար իտի, տէտի Օլիվիէ միւ-քէատէր սուրէթտէ վէ քէնտի քէն-տինէ։

Պատէհու մէրզում, գանլար իլէ միւլէմմա օլան նաչբ եէրտէն գալ-աբբբզ, ատահա պիր սաաթ էվվէլ, իւզերինատ աշբգպաղ գօլլարընը Դարմէնին ինճէ վէ նազիք պէրինէ սարմբշ օլտուզու սէտիրին իւսթիւ-նէ եաթբրաբ։ Մուախխարէն պուն-տան պէօյլէ հիչ պիր ֆբայտէսի գալ-մամբշ օլան պիզգաթ քէնտի իգբրար-նամէսինի մարքինին ճէպինտէն չբ-գարարադ, մումարբն պիրինին ա-լէվիյլէ եադաբ, վէ պու սուբէթ-լէ էվտէն տիշարը չբգբպ, դարու-եու տախի արգասընտան գարատբ, վէ անախթարբ տախի, եօլուն սաղ թարաֆընտա պուլունան զէրբ օ-լունամբշ թօբրաղէն իւզերինէ ատթբ վիրտի։

Օլիվիէ, պունլարբ եաբտբդման սօնրա, քէնտի խանէսինէ ավտէթ իտէճէք եէրտէ, չէհրէ, վէ անտէն տախի, օլ կիւնիւ ադչամբսբ եօլա

թիւֆէնք իղթինամ իյլէմիշէր տիր։ Ֆիլէմէնք ասքէրինին զաեաթը, օն եէ-տի թէլէֆ իլէ, տէօրտիւ զապիթ օլա-բադ եէթմիշ մէճբուհտան իպարէթ պուլունմուշ տուր։

—Իսթանպօլտան Գօրէսբօնտանս Բո-լիթիդ ղազէթասընա եազարգլարընա կէօրէ, Խբտիվի սապէդ Իսմայիլ փաշա հազրէթլէրի, ճէզայիրտէ իգամէթ իթ-մէք իչին Ֆրանսա հիւքիւմէթինտէն բուխսաթ իսթէմիշխսէաէ, տէվլէթը միւ-շարիլէյհա պունա մուվաֆադաթ իթ-մէմիշ տիր։ Պունքն իւզերինէ փաշայի միւշարիլէհ հազրէթլէրի, սուրէթը գա-թիէտէ Նիստէ իգամէթէ գարար վեր-միշ տիր։

—Եունան գրալը հազրէթլէրինին եազ մէվսիմինտէ իգամէթ իյլէտիյի Թուսթօի նամ մահէլլտէ յուլիս 17 տէ հարիգ վուգու պուլարագ, մէզքիւր Թաթօի իսմինտէ օլան կիւզել օրմանքն էքսէր գբսմք եանմիշ տլը։

ԱԶԳԱՅԻՆ

ԷՍԷՖ ՕԼՈՒՆԱՃԱԳ ՀԱԼ

Միլլէթիմիզտէ չօգլար, ալէլխուսուս պու սէնէ, հէր շէյի վէ հէր կիտիշի-միզի, բէք ալէա վէ բէք կիւզել պիր հալտէ կէօրմէքտէ տիրլէր. հալպու քի մուղայիլի օլարագ պիզ, տապան տա-պանա զբտտքնը կէօրմէքտէյիզ. վէ պիզիմ կիպի կէօրէնլէրին սաեքսը, տի-կէր Թազբմա նիսպէթլէ, բէք ուֆագ օլտուղունտան, հալիյէ օնլար ղալէպէ իյլէմէքտէ, վէ ումում խալգտա օնլարքն արգասքնտան կիթմէքտէ տիր. չօգ ի-յի, Ալլահ վիրսինտէ պիզ եանքլմքշ օ-լալքմ, վէ վագբթլար կէչսինտէ, թէճ-րիւպէ օնլարքը հագգլը չքգաբսքն, վէ պիզ մահճուզ գալալքմ. լաքին, պաշ-լքճա պիր խուսուս կէօղէ չարբարագ, պիզիմ ֆէնա կէօրիշիմիզէ թաքվի-եէթ վիրմէքտէ տիր. իմտի, էրպապը տիգգաթքն մուհաքէմէսինի տավէթ Նիյէթիյլէ պէեան խտէլիմ։

Մալիւմ ամմէ տիր քի, միլլէթի-միզին թէքմիլ խտարէսի հէմ բուհանի տիր, վէ ճիսմանիսիտէ օնա մէրպութ տուր, վէ հէմտէ թէքմիլ բուհպան է-լինտէ տիր. վէ պու իտարէ մաքինա-սընքն էն պիւյիւք չարիքը եանի բէր-վանէսի բաթրիդ պուլունան զաթ օլուպ, մէզքիւր բէրվանէնին միլի տախի, քի-լիսէմիզ իլէ Նիզամնամէմիզ պուլուն-տուղունտան, կէրէք նէֆսի Իսթան-պօլտա վէ կէրէք Թաշրալարտա, նէ գատար միլլէթ չարիսքմքզ վար իսէ, մէզքիւր անա չարիքը եանի բէրվանէ տէօնտիւրմէքտէ, վէ մէզքիւր միլ իւ-զերինտէ տէօնմէքտէ տիր։

Պու չարիսլարքն նասքլ տէօնմէքտէ օլմալարքնա պիր նիւմունէ օլմագ իւզ-րէ, կէչմիշ վագբթլարը պէր թարաֆ իտէլիմ տէ, հալէա պու կիւնլէրտէ նա-սքլ տէօնմէքտէ օլան պիր գաչ չարիս-լարքնը մէյտանէ վագ իյլէյիլմ։

Նասքլքի սէօյլէտիք, մէզքիւր թէք-միլ միլլէթի տէօնտիւրմէքտէ օլան մա-քինա, չարիս, գազան, պուղու, վէ մանլինաճք, վէ սթէչքի, վէ իչճիլէր, քեաֆֆէսի պուրատա պուլունմագտա, վէ թէքմիլ միլլէթիմիզտէ, պիրէր իտա-բէ գայիչիյլէ պուրաեա մէրպութ պու-լունմագտա տքը, պունու խաթքրտան ասլա չքգարմաեալքմ։

1. Պօեաճք–քէօյիւնտէ, պիր գաչ այտան պէրու, պիր վարժապետ մուա-բազասք վար տքը, էհալիսի իչի թա-բրտֆ օլմուշ տուր, վէ թազական խոր-հուրդտա պիր թարաֆտա պուլունա-բագ խթիֆաեա գալդքշմքշ տքը, հա-լէա բաթրիգխանէ թէսվիյէ իտէմէգ. չունքի ասլ միլ վէ բէրվանէ չարքբգ տքը վէ չարքբգ տէօնմէքտէ տիր. հալ պուքի, մատամքի, տէօնէն չարիս, Հայ չարիսը տքը, մութլագա իյի տէօն-մէքտէ տիր, չիմտիքի ազգասէրլէրին հիչ պիր կիտիշինէ մանէա վիրիպտէ ֆէ-նա տքը, չարքբգ տքը տիմէք օլմազ։

2. Սամսթիատա իչի քահանայ ա-բասքնատ պիր մուարազա բէյտա օլմուշ տուր, վէ քէզալիք էհալիտէտէ իչի թարաֆ հասքլ օլմուշ տուր, վէ բաթ-րիքխանէ թէսվիեէ իտէմէգ, էօյլէճէ տէվամ իտէր, չունքի բաթրիդ հազ-րէթլէրիտէ, մնչիմեա, «փափուկ խքն-դիրլէր» իլէ մէչղուլ օլտուղունտան, էօյլէ շէյլէրէ պագմաեա վագթի եօգ տուր. վէ մատամքի մուարազա իտէնլէր, Հայ տքրլար, ֆէնա շէյ եարմազլար, ֆէնա սէօյլէմէք ճայիզ տէյիլ տիր։

3. Բէզալիք կէտիք–բաշատա պիր նոր ընծայ քահանայ մուարազասք չքգմքշ տքը, վէ տաեագ բաթքրթքսք տախի վուգու պուլմուշ տուր, վէ քէզալիք է-հալի իչի գքսքմ օլմուշ տուր, կրօն. ժողով, մէրգում նորընծայ իչին, էտիր-նէեէ կիթմէքլիկէ պօրճլու տուր տէր, էհալիտէն պիր գքսմք պքրագմազ, իլլա պուրատա գալաճագ տքը, տէր, նի-հաեէթ պու մուարազա պիթմէզ, հալէա տէվամ իտէր, վէ ճիւմաա իրթէսի ագ-շամք քիլիսէ աչքլմազ, վէ զայրիհիւմ վէ զայրիհիւմ։

4. Խասքէօյտէ, Շահնազարեան վար-ժարանա, Թազ. խորհուրդ, պօշտա գալքպտա խարապ օլմագտան, վէ պիր ույղունսուզլուգ մէրքէզի հէյեէթի քէսպ իթմէքտէն իսէ, սէմթին չօճուգ-լարքնը օրաեա նագլ իթմէքլիք էվլէա տքը տէր, էհալիտէն պիր մքգտարքը գարշը չքգար, վէ Կիլիկեան ընկերու-թիւնտա, քէնտու քէնտույէ մէզքիւր մէքթէպէ միրասխոր օլմագլքդա չքգբ-չքը, մուարազա կիթտիքճէ պիւյիւր, բաթրիդխանէ թէսվիյէ իտէմէգ, չիւն-քի հէմ բաթրիկիմիզ վար տքը վէ հէմտէ եօգ տուր, վէ պուտա, տիւ-նեանքն պէշ պինինճի թարիխնտէ ի-ճատ իտիլմիշ եէնի պիր տիպլօմաթքգ տքը . . ։

5. Իւսկիւտարտա Ս. Խաչ քիլիսէսին-տէ, Դաթօլիքլիքտէն կէլմիշ օլան պիր վարդապետ մուարազասք վար տքը, ալէյհինտէ էնվայի էսէֆէնկիզ ազվի-եաթլար զուհուրա կէլմիշ տիր, սահիհ մի տիր, իֆթիրամք տքը, դավիէն պի-լինէմէգ, բաթրիդխանէ թէսվիյէ իթ-մէգ, էօյլէճէ տէվամ իտէր. էմմա, զարարը եօգ տուր. սիզ Իսթանպօլա պագմաեքնքզ, սայէյի բաթրիդտէ վէ բաթրիդխանէտէ վէ մենճ ազալարտա, թէքմիլ Հայաստան իլերու կիթտէքտէ տիր . . ։

6. Քէզալիք Իւսկիւտարտա, Ս. Կա-բապետ քիլիսէսինտէ, էնվայի մուա-բազալար վար տքը, զարարը եօգ տուր, էրլէրիր քի եարանլար Հայտքրլար, է-սասք ազգասէրլիք տիր, նիյէթ ֆէնա օլմազ, վէ ալէլխուսուս Ներսէս սրբա-զան կիպի իմնատուն վէ ազգասէր պիր բաթրիդ զէմանքնտա, ֆէնա հիչ պիր Հ.Հ. եարքլամազ, անքն կիւնիւնտէ օլան շէյլէրէ մանէա վիրիպ վէ Խայեիպ էյ-լէյէնին, ազգք չարքբլքը վէ տիլի թու-թուլուր հա. էկէր ինանմազ իսէնիզ, զէմանէմիզ ազգասէրլէրինէ սիւալ ի-տինիզ։

Վ.Ս։ զէվալը թաշրալքլարա քի, հալէա տուրմուշլարտա, բաթրիդխանէ-միզտէն ըշքգ վէ էյիլիք, վէ նիզամ վ' թալիմաթ, վէ ալէլխուսուս էյի իպրէթ պէքլէմէքտէ տիրլէր։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ.
ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

ԻԼԱՆԱԹ

VICHY

Իրաբէ, Բարէ, 22 Վոլվէր
Մանարիբը
PASTILLES DICESTIVES
ՍԻՆՏԻՐԻՃԻ ԲԻԱԹԻԼ (Պիր նէվի հապ)

—Մէզքիւր բասթիլէր, վիչիտէ բունար-լարտան խիւլասա իտիմիշ թուզլար իլէ եարքլմքշ օլուպ տամաղա խօշ կէլէճէք սուրէթտէ թաթլը վէ եէմէյի կիւճ հազմ իտէնլէր իչին պիրէպիր իլաճ տքը։

ՊԻԵՆԵՕ ԻԶԻՆ Վ.ԻՇԻ ԹՈՒԶՈՒ

Վիչիեէ կիտէմէեէնլէր մէզքիւր թուզ-տան պիր բաքէթ ալքպ, պանեօ իտէպի-լիրլէր։

Պունուն գալպընա բասթ կէլմէմէք իչին քեաֆֆէյի բաքէթլէրին իւզերինակ գում բանեանքն մարգասը պուլունմասընա տիգ-գաթ օլունմալը։

Պուլունուր, քեաֆֆէյի էճզախանէէրտէ։

COSMYDOR

Գօզմիտօր թապիր օլունուպ, իչինտէ ասիտ վէ սիրքէ պուլունմասան իչպու սու, թուալէթա իչին էմսալքզ պիր սու տքը։

Իրմի սքհհէթտէն պահս իտէնլէր, իչպու գօզմիտօր սուեունքն հէր կիւն իսթիմալի-նի թավսիեէ իյլէսիքլէրի կիպի, Ֆրան-սանքն քեաֆֆէյի մէշհուր թապիպլէրի տախի, թուալէթ իչին հէր կիւն մէզ-քիւր սուեու իսթիմալ իյլէմէլէրինի գա-տընարա թավսիեէ իտէրլէր։

Իչպու սու, Իսթանպօլտա միւսիւ Ա. Օրոզտինին մաղասընտա սաթքլքը։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա, 26 Յուլիս

Ինկլիզ գօնսօլիտ	97-13/16
Էսհամը Ռումումիէ աչքլարը	11-3/4
» » գարանտը	11-13/16
1865 Իսթիգրազը	15-1/8
1869 »	14-3/8
1871 »	55-3/4
1872 (Պօն տիւ Թրէզօր)	21-1/2
1873 »	13-3/8
1877 »	61-1/2
Օսմանլը Պանգասը	10-1/8
Ռուսիա իսթիգրազը 1873	87-3/4
Մքսքը իսթիգրազը պիրէչմիշ	48-
» իսթիեազը (չքմէնտ.)	72-1/4
Խըտիվիեէ	-
Տարբա սանիեէ	55-1/4
Մքսքրքն Բօչիլա իսթիգրազը	75-3/4
1877 Մաճարիսթան էսհամը	81-
Դամպիս Բարիզ 3 այ վատէ	-

Բարիս, 26 Յուլիս

Ֆրանսքզ ֆօնտսու 5 %	117-72 1/2
» » 3 %	82-30
» » 3 % Ա.	-
մօրթիսանլը	84-77 1/2
Էսհամը Ռումումիէ աչքլարը	11-90
» » գարանտը	11 95
1865 Իսթիգրազը	-
1869 »	70-
1873 »	65-
Ռումէլի չքմէնտը. Թահվիլա.	46-75
Օսմանլը Պանգասը	505-
Դրէտի Լիոնէ	736-25
Իթալիա ֆօնտսու	80-35
Ռուս ֆօնտսու 5 % (1877)	91-1/2
Մքսքր իսթիդ. պիրէչմիշ	241-25
Իսբանեա խարիճի իսթիգրազը	15-
Դամպիս Լօնտրա իւզերինէ	25-31

Բարիս, (Պուլվար) 27 Յուլիս

Ֆրանսքզ ֆօնտսու 3 %	117-61 1/4
Էսհամը Ռումումիէ	11-95
Մքսքր պիրէչմիշ	-

Վիէննա, 26 Յուլիս

Ա.Հիս	-
Բօնտրա իւզերինէ դամպիալ	115-75
Լումէլի տէմիր եօլ Թահվիլաթը	21-10

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. Ռում. Յուլիս, 14 ադշմ. գբ.	12-31
» » Յուլիս 16 սպհ. աչ.	12-31
» » Էն եիւքսէք	12-31
» » Էն աշաղը	12-31
» » Սաաթ 5 տէ	12-31
1863 Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	-
1863 » » 6 % ֆ.	-
1869 » (Բինար) 6 % ֆ.	-
1872 » (Պօն տիւ Թրէզօր	-
1873 » (Բինար) 6 % ֆ.	-
Ռումէլի չքմէնտքֆէր	45-1/2
Բէքար	Բ-բ- 2-
Հէվալէսիզ	Բ-բ- 37-1/2
Ագչէ ֆայիզի	% 9 -

ԱԳՍԻՕՆԷԱՐ ՖԻԵԱԹԸ

Դրէտի ժէնէրալ 6 %	-
Սօսիէթէ ժէն 6 %	-
Իսթանպօլ Պանգասը	-
Սօսիէթէ Օթման	-
Թրամվայ 5 %	
Լավրիօմ (մատէն)	-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշտան	Ղ.ք. Փ.
Ինկլիզ լիրասը	109·25
Ֆրանսզ ալթունու	87-27
Բօյ	89-38
Գրիմից ալթունու	51-12
Պէեազ մէճիտիյէ ֆարդը	6-18
Մէթալիք	118-20
Պէշլիք	117-20
Պագքր	319-
Դարպոն դայիմէսի գարիք	9-72

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	960
Էն աշաղը	860-
Սաաթ 5 տէ	830-

LOTERIE
4 ԻՆՃԻ ՍԷՐԻ

Եէնի պէօյիւք բիեանգօեու Թահսին-ու Թաստիգ իթմիշ օլան Համպուրկ (Ալմանեա) հիւքիւմէթի, տէյիլ եալ-նըզ պիլէթլէրին Թագսիմի մատտէսինէ հաթթա բիանգօնքն քեաֆֆէյի գուրա-լարընա տախի նէզարէթ իտէր, պուն-տանտա մաատա տէվլէթը միւշարիլէյ-հա, խազինէնին սայիր պօրճլարը կի-պի իչպու բիանգօտա չքգան նիւմէրօ-լարա իսապէթ իտէն ագճէնին թէջ-տիեէօրնէ քէֆալէթ իտէր. չէյլէ քի հէր քէսէ հէր ճիհէթլէ էմնիեէթը քեամիլ վիրիլմիշ տիր, Համպուրկ հիւքիւմէթինին իչպու բիեանգօեա քէ-ֆալէթ իթմէսի մատտէսի, բիանգօնքն էմնիեէթի հայիզ օլտուղունա իսպաթը քեաֆի տիր։ Եէնի բիանգօ 74 պին պիլէթտէն իպարէթ օլուպ պունուն 32 պին պիլէթի գազանանագ տքը։ Տի-մէք տիր քի գազանմագ իհթիմալի բէք չօգ տքը, չունքի մէճմուի պի-լէթլէրին հէման եարքսք գազանանագ տքը։ Մէզքիւր 74 պին պիլէթ 4 տէ-ֆատա վէ պիր պիրինէ եազքն վագքթ-տա չէքիլիր։ Պիրինճի իդրամիեէ

533,000

ֆրանգ օլուպ, սայիր նիւմէրօլար աթի տէքի ճէտվէլ իւզրէ գազանանագ տքը

		ֆր.	ֆր.
1	պիլէթ	333,333 =	333 333
1	»	200 000 =	200 000
1	»	133,333 =	133,333
1	»	80 000 =	80,000
1	»	66,666 =	66,666
2	»	53,333 =	106,666
2	»	40,000 =	80 000
4	»	33,333 =	133,332
2	»	26,666 =	53,332
11	»	20,000 =	220 000
23	»	13,333 =	306,659
3	»	10,666 =	31,998
1	»	8 000 =	8,000
54	»	6,666 =	359,964
3	»	5,333 =	13,999
68	»	4,000 =	272,000
213	»	2,666 =	567,858
525	»	1,333 =	699 825
660	»	666 =	439 360
925	»	400	370,000

32,000 նիւմէրօ թէքմիլ օլանա գա-տար տիկէր նիւմէրօլար պիրէր մէգ-լաղ գազանանագ տքը։ Իդրամիէլէր անիտէ ալթուն օլարագ վէ հիւքիւմէ-թին թահթը նէզարէթինէ պուլունա-բագ թէէտիեէ օլունանագ տքը։ Իչպու բիանգօնքն էվվէլքի սէրիսի թահվիլաթընան խայլիճէ սա-թքն ալտրքը իչին Թիւրքիա էհալիսինէ իզհարը թէչէքքիւր իտէր, վէ պիրին-ճի սէրի գուրասընտա Թիւրքիա էհա-լիսինտէն պիր չօղտարքն իդրամիեէ գա-զանտրզլարընը մէէլմէմունիեէ պէեան իտէր, վէ իքինճի սէրի իչին վուգու պուլանագ սքբարքշարը քէմալի տըգ-գաթլա իճրա իթմէկէ սէօզ վիրիրիզ։ Վուգու պուլանագ սքբարքշարքն, միւմ-քին օլտուղու գատար գուրանքն իպթի-տասընտան, եանի ալաֆրանկա օգոս-տոս 20 տէն էվվէլ տօղրուտան տօղրու թարաֆքմքզա պիտիրիմէսինի բիճա ի-տէրիզ. մէքթուպ եազմալար, մէքթուպ-լարընը չու ատրէս իլէ կէօնտէրմէլի.

Isenthal & Cie
Bureau principal de Loterie
Hambourg (Allmagne).

Ֆրանսզ, Ինկլիզ վէ Իթալեան լի-սանլարընա մէքթուպ եազմագտա օլ-տուղումուզտան, մէզքիւր լիսանլարտան պիրի իլէ թարաֆքմքզա մէքթուպ եա-զըլմասընը բէճա իտէրիզ։ Իր մէք-թուպ, չարդտան Համպուրկա 180 սա-աթտա կէլիր։

Steiner Bureau d'annonces Hambourg.